

ՀԱԽԱՏԱԲՈՒԺՈՒԹԻՒՆ

«Նա և որ ընդ ճառագայթս արեգականն
հայել կամիցի, պարտի զպլորութիւն
աշացն՝ զալտն և զբիժն ի բաց պարզել,
զի մի մթարքն, որ զբօրն շղայցեն,
արգել հայելոյ ի յստակութիւն լու-
սոյն լիցին»: (Եղնիկ)

Հինգերորդ դարի մեծ իմաստասէր և մատենագիր՝ Եղնիկ Կողբացիին բովանդա-
կալից խօսքերը շատ դիպուկ են՝ շեշտելու տեսակէտէն անհրաժեշտութիւնը և ընդ-
զըծելու կենսականութիւնը առարկայական ըլլալու մեր դատողութեանց մէջ, և ոչ
թէ՝ զգացական: Մեր առարկայական ըլլալը կը կայանայ այն երկոյթին մէջ որ ա-
մէն հասկացութիւն, վիճակ և հարց կ'ընկալ ենք իրենց հարազատ ու իրական պարու-
նակին ու շրջագիծին մէջ՝ այնպէս հնչպէս գոյութիւն ունին: Ճշմարտութիւնը
չշպարելու, շեղելու և չթաքցնելու համար, անհրաժեշտ է որ մարդիկ ծերազատուին
կանխակալ կարծիքներէ, նախապաշարումներէ, զգացական խոհերէ ու սին մտածումներէ,
որպէսզի զգացական խարուսիկ աշխարհէն ընդմիշտ հեռանալով, իրենց մտքի սլաքը
կարենան ուղղել դէպի բանականութիւն, առողջ դատողութիւն ու ճիշդ եղրակացու-
թիւն: Այս կը նշանակէ որ մարդիկ պարտին կեանքի հւրաքանչիւր երկոյթ և իրո-
ղութիւն տրամաքանութեան բովէն անցընել, իրենց համոզումները խարսխել տրամա-
քանական ճշմարտութիւններու ու շօշափելի ապացոյցներու վրայ, և կտրականապէս
մերժել իրենց առաջարկուած մակերեսային, մասնակի, առարկելի ու հերքելի լու-
ծումները: Մեր դատողութիւնները ճիշդ են երբ հիմնուած են ուղիղ տարրերու ու
իրական համապատասխանութեանց վրայ:

Մարդ էակը, ի ընէ, հակուած է հաւատը ընծայելու գերբնական ուժերուն՝
առանց դոյզն իսկ տատամսումի ու կասկածանքի: Աստուծոյ գերբնականութեան պատ-
մութիւնն է բովանդակ Հին Կտակարանը: Ցաւերժական ճշմարտութիւններ պարունա-
կող Աստուածաշունչը, ոմանց այնքան ներշնչած ու հոգեկան բարձր տրամադրութիւն
ստեղծած է որ անոնք, անզիտարք և ի վնաս իրենց անձնական գոյութեան, շօշափե-
լիօրէն հեռացած են գիտութենէն ու մանաւանդ՝ բժշկութենէն և անոր ընծեռած կեն-
սարեր բարիքներէն:

Բժշկագիտութիւնը, որ Քրիստոսէ առաջ և միջին դարերուն՝ կրօնական հաւա-
տալիքներու ողորուածութեան և կարգ մը սնոտիապաշտական արարքներու պատ-
ճառով, որոշ մարդկանց կողմէ արհամարհուած ու անտեսուած գիտութիւն մըն էր,
Վերջին հարիւր տարուայ ընթացքին արձանագրած է մեծամեծ յաջողութիւններ և կա-
տարած ապշեցուցիչ ու անհաւատալի նուածումներ:

Գիտութեան սահմանը շափազանց ընդարձակ է ու անծայրածիր, բայց մարդուն
միտքը և կարողութիւնը՝ սահմանափակ: Ներկայ գիտական հետախոյզ միտքը, որ չու-
նի դադար և հանգիստ, կը քննէ անդուլօրէն, կը պրատէ անձնանձրոյթ: ան հետամուտ

է բացարձակ ճշմարտութեան ու հրականութեան, ու կը ճգտի անհասանելիին և անկարելիին: Բժշկագիտութիւնը այժմ, նորազոյն մեթոդներով սպառագինուած, կ'ընթանայ անկոխ ծանապարհներով և կը կատարէ զարմանահրաշ գիւտեր՝ միշտ օգտագործելով ճարտարարուեստի բոլոր հնարաւորութիւնները և օգտուելով բազմաթիւ գիտութիւններէն:

Բժշկական աշխարհը սակայն չի կրնար պարծենալ որ ունի պատճառն ու պատախանը, լուծումն ու դարմանը ամէն ախտի: Բժիշկներ հրենք հսկ համեստաբար կը խոստովանին որ հրենց ամբարած գիտելիքները և ծեռք ծգած արդիւնքները բժշկական ընազաւառէն ներս անքաւարար են: Անոնք սակայն մեզի կը վըստահեցնեն որ բժշկութիւնը տեղբայլի մէջ չէ և չի յետադիմեր, այլ՝ իր յարագուն զարգացումով կ'ընթանայ յառաջ և մարդկութեան կը բերէ իր անգնահատելի նպաստը:

Արդ, շընդունիլ գիտութեան ծեռք բերած նուազումները, շխանդավառուիլ անոր յաջողութիւններով և մանաւանդ չօգտուիլ անոր պարզեած բարիքներէն, պարզապէս խաւարամտութիւն է ու բարոյական սնանկութիւն:

Մարդկութիւնը յուզող կարևորագոյն հարցը ներկայիս, անտարակոյս, առողջութիւնն է: Հիւանդութիւնը մարդկութիւնը նեղող, անհանգստացնող ու տառապեցնող երևոյթ է: Հինէն ի վեր, մարդիկ դիմած են ամէն տեսակի միջոցներու՝ կանխելու համար զանազան ախտեր և մահացու հիւանդութիւններ: Հիւանդն իր ցաւերուն մէջ դիմած է և արտաքին անտեսանելի ուժերու միջամտութեան, և դեղամիջոցներուն: Ի մէջ ներկայ դժնղակ ու անքաղձալի պայմաններուն, ուր աղքատութիւնը, գործագրկութիւնը, գործի ճնշումները, ընկերային պայմաններուն սահմանափակուածութիւնը, անառողջ ուտելիքներուն սպառումը, կենսոլորտային լուրջ, ահազանգող տագնապն ու սպառնալիքը և առօրեայ կեանքի մտածութներն ու հնանուքները յարատե մեր շուրջն են և մեզ ուժաբամ կ'ընեն հոգեպէս և մարմնապէս, մարդիկ, շփոթահար և յուսահատ, կը փնտուն լաստ՝ փրկութեան, կոռուան՝ յենելու, և բարերար միջոց, որ հրենց կարենայ ծերբազատել մտահոգութիւններէ, անձկութիւններէ, հիւանդութիւններէ, և հայթայթէ բուժում մարմնի և հոգիի:

Ահա քիշդ հոս է որ կրօնը օգնութեան կը հասնի և ծեռք կը կարկառէ մարդկութեան՝ առ ի բարելաւումն իրենց կեանքին ու առողջական վիճակին:

Ի շարս կրօնական բազմաթիւ հաւատալիքներուն, հաւատացեալը հաւատը կ'ընծայէ նաև հաւատաբուժութեան: հսկ ի՞նչ է հաւատաբուժութիւնը:

Հաւատաբուժութիւնը (Faith-Healing) հաւատքով բուժելու արուեստն է ու 。。。 արհեստը: Հաւատաբուժը իր սեպուհ պարտքը կը համարէ անմիջապէս յիշեցնել հաւատացեալին որ իր արուեստը կը պահանջեն խորունկ հաւատը և նիւթական առատ վարժարութիւն:

Հաւատաքուժութեան բազմաթիւ օրինակներ կը գտնենք նոր Կտակարանին մէջ, ուր մեր Տէրը կը թժկէ անդամալոյնը, կոյրը, խուլը, համը, և նոյնիսկ յարութիւն կուտայ մեռելին: Քրիստոսի օրինակին հետեւլով, առաքեալ ներ ևս ծեռ դնելով հիւանդին զլխուն վրայ աղօթեցին ու թժկութիւն խնդրեցին Աստուծմէ: Աւանդականօրէն հաստատուած այս կարզը հասած է մինչև մեր օրերը: Դժբախտութիւնն այն է, որ ճրի պարզեւուած այս շնորհը, յետ Քրիստոսի, վերածուեցաւ շահ աղքիւրի և առևտուրի:

Մեր հին մատենագրութեան էջերուն մէջ կը հանդիպինք Մահքանքի քերդի կտուցման աւանդութեան, ուր հայ իշխանը իր որդիին հրաշքով բուժելու համար Թաղէոս առաքեալին կ'առաջարկէ ոսկեայ և արծաթեայ պատերով վանք կառուցել: Առաքեալը սակայն ցանկութիւն կը յայտնէ վանքի փոխարէն ամրակուր քերդ մը շինել: Այսպիսի հրաշապատում դրուագներով լեցուն է հայոց պատմութիւնը:

Մարդիկ այսօր ևս կը դիմեն աղօթքին՝ իրենց պէսպէս ցաւերուն փարատման ու հիւանդութեանց բուժման համար:

Մարդկութեան գերազոյն հղձն ու նպատակը եղած է բոլորել կեանք մը առողջ ու զուարթ: Բազմակի հիւանդութիւններ սակայն թոյլ շեն տուած որ մարդը վարէ ախտազերծ, անդորր ու կենսուրախ կեանք:

Քանի մը տասնեակ տարիներէ ի վեր, Արևմտեան աշխարհին մէջ բոււսած են հաւատաքուժներ, որ իրենք իրենց կը կոչեն երկնառաք օծեալ ներ և կը պնդեն որ մշտական հաղորդակցութեան մէջ են Աստուծոյ հետ: Հպարտութեամբ կը յայտարարեն որ ունին երկնային պարզելու, ժիրքը, ուժը և կարողութիւնը մարդկանց կատարեալ բուժում պարզելու: Ստելու և խաքելու ընդունակ այս մեծ վարպետները օրնիբուն կը մատուցեն «բուժում»՝ ի դիմաց մեծամեծ ու անհաշիւ գումարներու:

Հաւատաքուժին տեսութեան համածայն, հիւանդութիւնները հետևանք են աստուածային օրինազանցութիւններուն, դիւական ու սատանայական միջամտութիւններուն, մարդկային շարամտութիւններուն, անուղղայ ու անպարկեշտ կեանքին ևն:

Մարդկային ենթագիտակցութեան մէջ զետեղուած ու մեխուած զաղափար է, որ լոկ արտաքին ու անտեսանելի ուժերու միջամտութեամբ ու ներզործութեամբ մարդիկ կը նան վերագտնել իրենց երբեմնի առողջական նախանձելի վիճակը: Դարերու ընթացքին տիրական հանգամանք ստացած է այն զօրաւոր համոզումը թէ մարդիկ մեղաւոր են և իրենց մեղսաթաւալ վիճակն է որ զիրենք կ'առաջնորդէ մարմնական ապականութեան, հիւանդութեան ու մահուան:

Հաւատաքուժը, օգտուելով բարեպաշտին կարծրացած ու հնամաշ դարձած մը-տայնութենէն, կը դիմէ ամէն տեսակ հնարքի, ճարպիկութեան, ծեռնածութեան և խաքելու առեւստին, որպէսզի կարենայ իր որսը դիւթել, հրապուրել և ապշարձնել:

Հաւատաբուժը կը վարէ թալանչիական քաղաքականութիւն։ Շահագործելով բարեպաշտին բարի տրամադրութիւնը, անկեղծ նուիրումը, ազնիւ ճգոտումն ու տենչը, ան ոչ միայն կը գրաւէ անոր ազնիւ սիրտն ու բարի հոգին, այլև կը կորզէ ու կը պարպէ անոր քսակը։

Հաւատաբուժը, հետևաբար, կեղեքողն է ու շահագործողը և ունեոր և աշխատաւոր դասակարգին՝ անոնց մատուցելով ոչինչ։

Հաւատաբուժութիւնը Արևմտեան աշխարհին մէջ քազմամիլիոն տօլարի շահ աղքիւր է, որմէ կ'օգտուին հաւատաբուժն ու իրեն հլու հպատակները՝ գործակիցները։

Հաւատաբուժը իր ազատ Արշակաւանին մէջ՝ հեռու պետական ամեն կաշկանդումէ ու մարդկային խղճանարութենէ, կը գործադրէ իր հնարագիտութիւնը՝ խլելով քիւրաւոր անմեղունակ հոգիներ, մոլորեցնելով զանոնք, խորտակելով ու մթագնելով անոնց յոյսի ու լոյսի ամեն շող։

Հաւատաբուժը ոչ միայն քուժում չի պարզենը, այլև պատճառ կ'ըլլայ մարդկանց սնանկացման, մեծագումար կորուստներու, քազմաթիւ ընտանիքներու խովովութեան, գժութեան, ջլատման, բաժանման և նոյնիսկ անձնասպանական արարթներու։

Հաւատաբուժներու ճարպիկ ձեռնածութիւնները տեղի կ'ունենան հաւաքական աղօթքներու ընթացքին՝ երբ հաւատացեալ ներու քազմութիւնը մէկտեղուած կ'ըլլայ մեծ մարզարանի, խաղավայրի և կամ տաղաւարի մէջ։ Վրաններու գործածութիւնը ևս ընդհանրացած է վերջերս այս նպատակին համար։ Արուեստական քեմի մը պատրաստութիւնը անհրաժեշտ կը նկատուի անմիջապէս, որպէսզի Վարագոյրի ետին պահուին հիւանդներուն անուաթոռները։ Նպարած պատրաստուած ծրագիրը լաւագոյնս գործադրելու իր ճիզին մէջ, հաւատաբուժը կը ջանայ անգիր ընել իր յաջախորդ հիւանդներուն անունները ու անոնց ցաւերուն և հիւանդութեանց տեսակները։ Ախտերու քազմազանութիւնը կարևոր է՝ ցուցադրելու հաւատաբուժին ամենակարողութիւնը։ Ախտերը կ'ընդգրկեն՝ ուռուցք, քաղցկեղ, երիկամունքի ցաւ, յօդացաւ, աղիքներու բորբոքում, շաքարախտ, արեան բարձր ճնշում, խլութիւն, կուրութիւն ևն։ Քալելու, խօսելու, տեսնելու և լսելու ատակ ծերունիներ կ'ընտրուին դերերը խաղալու։ Իրական հիւանդները հեռու կը պահուին հաւատաբուժէն։ Հրապարակի վրայ հաւատաբուժը կը ցուցադրէ մէկ առ մէկ իր բոլոր շնորհները՝ ոգևորութիւն և խանդակառութիւն յառաջացնելու ժողովութիւն մէջ։ Հոգեզմայլանք ապրող հաւատացեալը՝ յափշտակուած ու կլանուած տեղի ունեցող դերասանական արարքներէն, կը գտնուի իր գոհունակութեան զենիթին մէջ։ Մինչ այդ, քեմին վրայ, անուաթոռներ կը լքուին, անթացուպեր կը ջարդուին ու օդին մէջ կը նետուին։ դողդոջուն ծերունիներու գաւազանները կ'առնուին ու կը փշրուին։ կոյրեր կը սկսին տեսնել և խուլեր՝ լսել 。。。

Այլը, կը զգեանուին Սր. Հոգիի այցին ուժգնութենէն ու ազդեցութենէն։ Հրապարակը լեցուն է անհարկի շարժումներով, վայնասուն գոշիւններով, ալելուիաններով, ծափերով ու հիացական բացազնչութիւններով։ Հաւատաբուժը յաջողած է խաղալ իր տպաւորիշ դերը։ Տպաւորած է միամիտ, մտացիր ու խելագար ամբոխը։ Հաւատացեալ ները՝ թևատարած և ակնակառոյց կը հետևին քոլոր հրաշագործութիւններուն և չեն ուզեր քանականութեամբ ըննել, ճշդել եղել ութեանց ու դատել թժշկութեանց վաւերականութիւնը, թշմարտացիութիւնը։

Երկար ու յոգնեցուցիշ արարողութենէն ետք, «քուժուածներ» կը հեռանան գոհունակ սրտով, իսկ չըուժուածները կը վերադառնան տիտոր ու տրտում ու կը տառապին խղճի խայթէ, յանցաւորի ահոելի զգացումէ ու ամօթէ։ Այդպիսինները կը դառնան յուսակորոյս։ Կը կորսնցնեն իրենց հաւատը, կեանքի լաւատեսութիւնը, կենսունակութիւնը, աշխատունակութիւնը և կեանքը շարունակել ու եռանդը։

Շատեր, հաւատալով որ իրապէս քուժուած են, կը դադրեցնեն իրենց դեղերը՝ դուռ քանալով նորանոր բարդութեանց ու նոյնիսկ՝ մահուան։ Շատ մը «քուժուածներ», «քուժուելէ» քանի մը օր ետք կնքած են իրենց մահկանացուն։ Հաւատաբուժը այդ ևս քնական համարելով բացազնած է՝ «Գերագոյն քուժումը մահն է»։

Ակնյայտ է որ մտակուրութիւնը, հոգեկուրութիւնը իրենց գերադրական աստիճանին հասած են։ Մարդիկ չեն կրնար և չեն ուզեր տեսնել հրականութիւնը՝ ինչպէս որ կայ։ Այս տիպի հաւատացեալ ներ կ'ապրին կտրուած ու մէկուսացած իրենց պատեանին մէջ։ Կ'ապրին կեանք մը որ տարօրինակ է մեզի համար ու անըմբոնելի։ Եթէ ուզենք զիրենք լիովին ըմբռնել, պէտք է որ իրենց նման ապրինք, զգանք ու մտածենք։ Ստոյգ աղբիւրներու համաձայն, կարգ մը յարանուանութիւններ (օրինակ՝ Մկրտչականներ, Աւետարանականներ, Վերըսկրին ծնածներ ևն) կ'արգիլ են իրենց Բանաւոր Հօտին հեռատեսիլ դիտել, լուրերը մտիկ ընել, շարժապատկերի երթալ, տարեղարձ տօնել, պարահանդէսի երթալ ևն, որովհետև այս ամբողջը կը նկատուին սատանայական արարքներ։ Փակ աշխարհի մէջ ապրող հաւատացեալը՝ անհաղորդ արտաքին աշխարհի հրականութիւններուն, կուրօրէն հաւատը կ'ընծայէ ու կը հետևի իրեն թել աղբուածներուն։

Ինքնախարէութիւնը հոգեբանական համընդհանուր վիճակ մըն է որով, առաւել կամ նոււազ շափով, հւրաքանչիւր անհատ վարակուած է։ Կան ինքնախարէական զգացումներ և արարքներ որոնք մեծ վնաս չեն պատճառեր ենթակային, բայց հաւատաբուժութեամբ հնքզինքնին խարողները կը կորսնցնեն ոչ միայն իրենց դըրամը, այլև իրենց արժանապատուութիւնը և վարկը։

Մեր հրականութենէն յիշենք մեր պատմահօր՝ Մովսէս Խորենացիին պատմածը, որ ինքնախարէութեան դասական օրինակ է։ Երբ Արա Գեղեցիկը կը մահանայ պատերազմին մէջ, Շամիրամը իր աստուածներուն կը հրամայէ անոր վերքերը լիզելով

կենդանացնել իր սիրածը: Շամիրամ իր կախարդական դիւթանքով ու հաւատքով կը ջանայ կենդանացնել Արան: Եթզ Արան չի կենդանանար, Շամիրամ իր սիրականներէն մէկուն գարդարելով լուր կը տարածէ: « Աստուածներն Արային լիգելով ու կենդանացնելով մեր փափաքն ու ցանկութիւնը կատարեցին, ուստի այսուհետև անոնք աւելի ևս արժանի են մեզմէ պաշտուելու և փառաւորուելու հերև ուրախացնողներ և կամակատարներ»: Այսքանը բաւ չհամարելով, Շամիրամ արձան մըն ալ կը կանգնեցնէ աստուածներուն անունով և գոհերով կը պատուէ զայն:

Պատմութենէն գիտենք նաև որ հիւանդներ բժիշկի դիմելէ կը խուսափէին. անոր փոխարէն կ'երթային յուռութներուն: Հետաքրքրական է որ Շամիրամը իր վրայ կը կրէր յուռութուլունքներ՝ հեռու մնալու շար աշքէ, ախտէ ու փորձանքէ:

Հաւատաբռուժը հնրգինք աստուածացնելու և անմահացնելու մարմաջէն կը տառապի: Ուշազրաւ է հովիւ և հաւատաբռուժ՝ Ուիլիըմ Պրէհմընի պարագան, որ « հրաշըներ» կը գործէր: Եթզ կը ճախողէր իր բուժմանց մէջ, կը յանդիմանէր անհատները որ մեղսալից կեանք մը կ'ապրէին, տկար էին ու թերահաւատ: 1965 թուին, եթզ արկածով մահացաւ մեր այս հրաշագործ հաւատաբռուժը, ժողովուրդը զինք չթաղեց, այլ չորս ամիս յոյսով սպասեց որ յարութիւն առնէ:

Այս նոյն հովիւը, 1947-ին, իր բուժման առաջին փորձը կատարեց իլլինոյի մէջ՝ « բուժելով» խուլ և համբ անձ մը: Վերջինս, պատուիրուած էր որ չծինէ, վասնզի հովիւը ծխելը համարած էր անոր խլութեան ու համրութեան պատճառը: Հովիւին պատուէրին բեկանումին պատճառով, անձը չէ կրցած վերջնականապէս բուժուիլ:

Հաւատաբռուժները կը ստանան սրտակեղեր խնդրագրեր՝ աղօթքներու պաղատանքներով ու զանազան աղերսանքներով լեցուն: Անզգայ ու անհաւատ հաւատաբռուժները ոչ միայն չեն աղօթեր անոնց վրայ, այլև կը հրամայեն ծուէն-ծուէն ընել գրութիւնները և աղբամանը նետել: Նամակներուն առընթեր առաքուած փոխգիրները հսկոյն կը գանձուին: Զօշաքաղութեամբ ապրող հաւատաբռուժը կ'ապրի և հաշիւ իր պարարտ որսին: Ներկայիս ալ, խարդախ հաւատաբռուժներ և հեռուստաբարողիշներ կը գործածեն իրենց տրամադրութեան ներքև գտնուող բոլոր զարտուիլիկանազնիւ միջոցները ի շահ և ի նպաստ իրենց անձին և ի վնաս կոյը ու միամիտ հաւատացեալին:

Կ'արժէ նշել որ հաւատաբռուժը գիտութիւնը կը համարէ « գործիք սատանայի»: Ան չի քաջալերեր բժշկական միջամտութիւն, օգնութիւն (իմա՞ գործողութիւն, դեղօրայք ևն): Աւանդական վիշապին նման, հաւատաբռուժը խստօրէն կ'արգիլէ շահագործուող հաւատացեալը բժշկական ընսութեան ենթարկուելէ: Վիշապներն ալ մեր պատումներուն մէջ թոյլ չեին տար որ պարզ, ազնիւ ու աշխատասէր ժողովուրդը մօտենար կենարար ջուրին և անկէ ստանար բարիքը կեանցին:

Այս այս պատճառով է որ մահուան պարագաները բազմացած են: Կարգ մը ծնողներ անխոհեմաբար դժկամութիւն կը ցուցաբերեն իրենց զաւակները բժշկական խնամքին ենթարկելու: Անոնք անհիմնօրէն կը պնդեն որ մարդիկ ապրելու են լոկ հաւատքով, և հաւատքն է որ միայն կրնայ բժշկութիւնը պարզել հոգւոյ և մարմնոյ: Որոշ կրօնական խմբակցութիւններ (օրինակ՝ First Assembly Church, Faith Tabernacle Congregation ևն) կ'արգիլ են բժշկական ամէն տեսակի սպասարկում: Առ ի հետևանս այս անմիտ ու անհմատ ազատամտութեան, բազմաթիւ անմեղ մանուկներ կը մահանան:

Բնական վիճակ է որ մարդիկ չեն սիրեք յուսահատիլ, ընկածուիլ, պարտըւիլ, այլ միայն՝ յուսալ, տենչալ՝ ծեռք ծգելու անկարելին, անհասանելին: Իր կարգին, հաւատաբուժն ալ, հակառակ իր խղճի ծայնին, կը շարունակէ խթանին դէմ աքացել՝ արհամարդելով և ուրանալով ջշմարտութիւնը:

Ներկայիս, հաւատաբուժութեան կեղրոն կը համարուի Lourdes -ը (Փրանսա): Միջազգային շափանիշով յարգանք վայելող այս սրբավայրը արդիւնք է Պէոնատէթ անունով աղջկայ մը ունեցած տեսիլքին՝ ուր անոր երկցած կը թուի ըլլալ Աստուածամայրը 1858 թուականին: 1876-էն ի վեր ուխտավայր հոշակուած այս հաւատքի և բուժման կեղրոնը տարեկան կ'ընդունի շուրջ հինգ միլիոն հաւատացեալ:

Ցաւօք սրտի պէտք է նշել որ սոյն սրբատեղին այժմ դարձած է պատեհապաշտներու և ճարպիկ առևտրականներու մրցասպարէզ:

Տարօրինակն այն է որ Պէոնատէթը մահացաւ ցաւերու մէջ (թոքատպէ և շնչարգելութենէ) 1879-ին, երբ դեռևս 85 տարեկան էր: Անոր հայրն ալ մահացաւ ցաւերէն տառապահար:

Հայ Եկեղեցին ներկայիս կը հաւատայ որ կրօնքն ու գիտութիւնը ոչ թէ հակադիր ու իրարամերժ ընազաւառներ են, այլ՝ զիրար լրացնող ու ամբողջացընող: Այս սկզբունքով է որ հայ Եկեղեցին կը քաջալ երէ ու բարոյապէս կը ստիպէ որ հիւանդը աղօթքին դիմելով հանդերձ ենթակայ ըլլայ նաև բժշկական հոգատարութեան ու խնամքին:

Մեր գրութեան աւարտին, կարևորութեամբ կը մէջբերենք Lourdes -ի մասին գրուած խօսքերը Ellen Bernstein -ի, խմբագիր "Medical and Health Annual of the Encyclopaedia Britannica" -ի, ուր կ'ըսէ «Հրաշքներ կը պատահին, երբ ուխտաւորներ յայտնաբերեն իրենց ուժերը և սորվին արուեստը՝ պրելու իրենց հիւանդութիւններով»: